


“ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐԵԱՅ,,


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԻՍՈՒՄՆԱԹԵՐԻՔ

— **ԽԵ. ՏԱՐԻ — 1931** —

Կը խմբագրուի եւ կը հրատարակուի
ՄԻԹՅԱՆԻ ՄԻԿՐՈՆՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԱՆԷ Ի ՎԻԵՆԱ
աշխատակցութեամբ ազգային եւ օտար Բանասէրներու:



Որպէս զի աւելի մատչելի դառնայ Ուսումնասիրութեան
օտարալեզու արեւելագէտներուն, խմբագրութիւնս
շարունակաբար պիտի ներկայացնէ նաեւ կարեւոր
բանասիրական յօդուածներուն համառօտ մէկ ամփո-
փումը, մեղազգային որ եւ է լեզուաւ:



Բաժանորդագրանք է առեալ նոյնի
համար՝ 1 տոնոյղնագ, կամ յիկ:

Մեր հասցէն՝


REDACTION DE LA REVUE “HANDES AMSORYA,”
VIENNE (Autriche), VII, Mechitharistengasse 4.

“HANDES AMSORYA,,


MONATSSCHRIFT FÜR ARMENISCHE PHILOGIE

— **XLV. JAHRGANG — 1931** —

Herausgegeben und redigiert von der
MECHITHARISTEN-KONGREGATION IN WIEN
unter Mitwirkung zahlreicher Armenisten.



Um unseren nichtarmenischen P. T. Abonnenten
die Benützung unserer Zeitschrift zu erleichtern,
werden wir fortlaufend von den wichtigen philo-
logischen Abhandlungen ein kurzes Resumé in einer
europäischen Sprache geben.



Preis dieses Jahrganges 1 Pfund Sterling.

Unsere Adresse:

ԼՈՅՍ ՏԵՍԱԻ

**ՀԱՅԵՐԷՆ
ԱՐՄԵՏԱԿԱՆ ԲԱԹԱՐԱՆ**

ԳՐԵՑ

Հ. ԱՃԱՌԻԵՆՆ

ՌԻՍՈՒՑԶԱԳԵՏ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԵԼՍԱՐԱՆԻ

ՀԱՏՈՐ Դ.

ԵՐԵՎԱՆ

ՀԱՄԵԼՍԱՐԱՆԻ ԱԳՈՎԵՏՈՒԳ ՑԳՐԱՆ

1931, մեծ 8⁰, էջը 1350:

ՀՐԱՏԱՐՈՎՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Խ. Ս.
ՀԱՆՐԱԳԵՏՈՒԹԵԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

ԳՐԱՍԷՐԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ

ԳՐԱՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԷՆ ՏԱՐԵՒՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ

ԿՈՁ ՀԱՅ ԳՐԱՍԷՐԵՐՈՒՆ

Հայ ժողովուրդը ցրուած է աշխարհիս ամէն կողմը, կտրուած հայ կենդրոններու հետ մտաւոր հաղորդակցութենէ, ենթարկուած օտար ազդեցութիւններու:

Գիրը, գրականութիւնը միակ օղակը պիտի ըլլայ զօդելու աստանդական սրտերը իրարու, համախմբելու ցրուած ոյժերը, ստեղծելու գաղափարներու կենդրոնացում եւ վառ պահելու հայութեան ոգին:

Դժբախտաբար այս միակ միջոցն ալ պարագաներու ըերմամբ անտեսուած է մինչեւ օրս: Արդէն զգացուած է ցարը, թէ հայերէն հրատարակութիւնները չեն հասնիր հասարակութեան ծանօթութեան եւ զրքերը կը մնան պահեստներու մէջ, դատապարտուած մոռացութեան: Հայ ժողովուրդը չունի ընթերցանութեան նիւթ. հեղինակները չեն գտներ վարձատրութիւն, հրատարակիչները՝ քաջալերութիւն. եւ հասարակութիւնը մտաւոր սնունդ:

Գիրքը գրացուցակով պիտի ծանօթանայ հասարակութեան:

Օրինակ առնելով մեզ Ներոպայի զարգացած ազգերու փորձառութիւնը, կը ձեռնարկենք «Հանդէս Ամսօրեայ»-ի կից հրատարակել — առ այժմ տարին մէկ անգամ — առանձին պրակով ցուցակ մը այն ամէն հայերէն, նաեւ հայագիտական հրատարակութիւններու, որոնք լոյս են տեսած նախընթաց տարւոյն. պիտի ըլլայ անիկա

ԳՐԱՍԷՐԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ

ամփոփելով իր ծոցը մատենագիտական ճշգրիտ տեղեկութիւններ իւրաքանչիւր զրքի խորագրին, ծաւալին, գնոյն եւ կենդրոնատեղւոյն մասին:

Առաջին պրակը լոյս պիտի տեսնէ առաջիկայ Յուլիսին եւ պիտի ներկայացնէ 1930 ին հրատարակ ելած զրքերն եւ թերթերը:

Որովհետեւ առանձին ուշադրութիւն պիտի դարձուի տեղեկութիւններու ճշդութեան, այս պատճառաւ հասարակութեան պիտի ներկայացուին այն զրքերը միայն, զորոնք տեսած է խմբագրութիւնս:

Գրացուցակին ամբողջութեան համար կը խնդրուի հայ հեղինակ-հրատարակիչներէ տրամադրել խմբագրութեանս մի մի օրինակ այն բոլոր հրատարակութիւններէն, որոնք հրատարակուած են յընթացս 1930 տարւոյն: Կը խնդրուի նաեւ ծանուցանել մեզ՝

Գ.ԻՆՆԵՆ ԵՒ ԿԵՆԴՐՈՆԱՏԵՂԻՆ, որով եւ ուր կարելի պիտի ըլլայ ստանալ:

Վստահ ենք թէ մեր ձեռնարկութեան կարեւորութիւնը պիտի ըմբռնեն հայ հրատարակիչներն եւ քաջալերեն զործը:

Վստահ ենք նաեւ թէ Գրացուցակին ամբողջութիւնը պիտի հետաքրքրէ հասարակութիւնը, պիտի նպաստէ զրքերու տարածման, պիտի զարգացնէ ընթերցասիրութիւնը հայ ժողովրդեան մէջ, պիտի ստեղծուի մտաւոր հաղորդակցութիւն ցրուած հայութեան մէջ:

ՏԵՂԵԿԱՏՈՒՆ պիտի պատկերէ հայ մտաւոր կեանքի տարեկան զարգացումը, պիտի գոհացնէ գրասէրներու ծարաւն եւ պիտի ծառայէ սպազային հայ տպագրութեան պատմութեան:

Ամէն գիրք եւ թերթ ուղարկել՝

Rédaction „HANDES AMSORYA“, Vienne (Autriche), Mechitharistengasse 4.

Խմբագրութիւն «ՀԱՆԴԷՍ ԱՄՍՕՐԵԱՅ»-ի

Ի ՆՊԱՍՏ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

ԿՈՉ ՀԱՅ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐՈՒՆ

Համաձայն 30 Յունիս 1930 Լիազորագրին, գոր Ս. Հայաստանի Գրապալատի վարչութիւնը տուած էր Յմբագրութեանս, ստանձնած է «Հանդէս Ամսօրեայ»ի Յմբագրութիւնս յանձնառութիւնը, հաւաքել Ս. Հայաստանի Մատենադարանին համար գրքեր եւ թերթեր, յատկապէս մէջպատերազմեան եւ յետպատերազմեան շրջանին Հայաստանէն դուրս լոյս տեսած հայերէն եւ հայագիտական հրատարակութիւնները:

Մեր յանձնառութիւնը ի գլուխ հանելու համար կը դիմենք միւսանգամ հայ հրատարակչական մարմիններու եւ հայ հեղինակներու, ինչպէս եւ Յմբագրութիւններու, խնդրանքով, որ հաճին դնել Յմբագրութեանս տրամադրութեան տակ Ս. Հ. Գրապալատի համար մի մի օրինակ իրենց հին եւ նոր հրատարակութիւններէն:

Ս. Հայաստանի Գրապալատը պատրաստ է իրեն ուղարկուած հրատարակութիւնները փոխարինել Ս. Հայաստանի մէջ լոյս տեսած գիրքերով:

Լիակատար ցուցակն 1925—1930 տարիներու հրատարակչական մարմինները կարող են գտնել «Հանդէս Ամսօրեայ»ի Յմբագրութեան քով:

Գրքերու եւ թերթերու հաւաքաւայրն է «Հանդէս Ամսօրեայի» Յմբագրատունը: Կը խնդրուի ամէն առաքում ուղղել հետեւեալ հասցէին.

Rédaction Handes Amsorya

pour GRAPALAT

VIENNE

VII. Mechitharistengasse 4.

Մեծաքանակ առաքումներն ուղղել՝

Խորհ. Հայաստանի Գրապալատին՝ հետեւեալ հասցէով.

Knischnaja Palata de R. S. S. A.

ERIVAN

U. R. S. S.

Անդրագոյն քացատրութիւններու համար դիմել «Հանդէս Ամսօրեայ»ի Յմբագրութեան:

Հաւատացած է «Հանդէս Ամսօրեայ»ի Յմբագրութիւնը թէ ամէն հայ հրատարակիչ եւ հեղինակ, սիրով ընդառաջ պիտի գայ Խորհ. Հայաստանի Գրապալատի վարչութեան այս գեղեցիկ առաջարկին: Հայաստանի մէջ կառուցուած հայկական ճոխ Գրադարան մը մօտ պիտի ըլլայ ամէն հայ սրտի. պիտի նկատուի ուխտավայրը հայ մտաւորականի, գրաւականը հայ մշակոյթի զարգացման եւ ազդակը հայկական ուսմանց մեծաքայլ յառաջադիմութեան:

Հայ մտքի առաջին երեխայիքը կը պատկանի Մայր Հայաստանին: Զօննք գայն Հայաստանի Գրադարանին երախտագէտ զգածումներով:

Յմբագրութիւն «ՀԱՆԴԷՍ ԱՄՍՕՐԵԱՅ»ի

Յ. Գ. Կը խնդրուի Հայ Յմբագրութիւններէն արտատպել Կոչս եւ յանձնարարել գայն հայ հեղինակներու եւ հրատարակիչներու ուշադրութեան: Յմբագրութիւն «ՀԱՆԴԷՍ ԱՄՍՕՐԵԱՅ»ի